

1843 ԲԱՂՄԱՎԵՊ 1912

* ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ՀԱՏՈՐ
3
ՓԵՏՐՈՒՄ
թ. 2

ԱԶԳՈՑԻՆ - ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ
Ժ Ժ Ժ Ժ Ժ ԱՄՍԱԹԵՐ Ժ Ժ Ժ Ժ Ժ Ժ

Ի ԱՅԲԱՌԵԱՆ ՏԻՐԱՄԱՅՐՆ

ՈԱՖԱՅԵԼ ՍԱՆՑԻՈՅԻ

Ես Տէր կոչեաց յոշընչէ.
Ու ահ՝ անյարիք իբր ի քնոյ
Ընդուս էակը համօրէն՝
Արրեալ գեղով գոյութեան, —
Հոգեղինաց գունդը հոգեղէն,
Արեգակունք և լուսինք,
Եւ աստեղաց պարը ամրաւ
Առիւթելով ընդ եթեր,
Ովկիանն, ծով գեղեցիկ,
Դաշտը և բըլուրը ծագկածինք, —
Եւ զառաջնաւն անըլթիթ
Ական՝ անցին տողանի:
Յոյժ բարի ևս, ամեզնըր,
Այլ զղջացի Տէրն ընդ քեզ:

1. Այս տողերուս հեղինակը տարիներ յառաջ զըտ-
նուելով Ռաֆայէլի տոյն հրաշակերտ նկարին առիւ,
դիրութեան համար իր խուսափում տպաւորութիւնները
գրաքր էեղուով զրի աւանդեց բազմավէպի մէջ զայն
հրասարակած պահն, պարս կը զանց մեր անիւ
ընթերցողներէն ներումն ինդրէլու պարզ բանհանյեթ
մը համար իբնոցմէ աշխարհաքարի էլ մը զողաւնուս
համար:

ԽՄՅ.

իսկ դու ընդ ո՞ր խորշ թաքուն,
Ոչընչութեանց անարգանդ՝
Աստուցեալ կոյսդ ի կըշիս,
Զարարչութիւնն ընկճեցեր:
Ո՞ր թաթ ճարտար զանթառամ
Ճակառդ ամրիծ կարակինաց,
Ուսաի մահուն կարապեսք,
Խորշուց մեղաց խուսափեն,
Յորս հողածնաց ամք թաղին
Եւ մոայլն օրհաս զարանի,
Լուսաստեղիկ ո՞ր բարբառ
Զաշըրդ ելոյց քաղցրագութ,
Ոյց ի տեսիլ մութ զիշեր
Զոյս աստեղաց իւր անցոյց,
Եւ զարեւս իւր շիջոյց տիւտ
Յո՞ր ձուլարան աստուծեան՝
Այտը և շրթունք զանգեցան
Ծնդ որ շնորհաց տեղը ցօղեն.
Կուրծք՝ ուր գեղուն սէր և գութ,
Մատունք՝ ցնցուղը օրհնութեանց,
Եւ զարշապարը քաւութեան
Ծնդ որով օձք հեղանան.
Եւ շնորհը բուլոր շինուածոյդ,
Ծնդ որ շիկնին և շուշանց:
Կոյսդ, զրեզ կարդացին դարց Մարիամ,
Այլ իսկը անուամբ կոչիս Սէր,
Դու վերագոյն բան ըզմեզ,

Այլ ի հովիտս մեր ծընար։
Կաց, կաց առ մեզ, կոյս բարի
Ջի երկիրս քեւ կարօտի։
Ուր դու հայիս ակամք հաշտ՝
Անդ անդորրը, անդ և զարունք.
Եւ երեսաց քոց հրաժեղտ,
Զմեն և կոիւ ձգեն զիետ։
Զէ քեզ վայել պատուանդան,
Երկիրս այս ցուրտ և խոպան։
Այլ խոնարհելդ ինքնակամ,
Լուծէ զեզոււ մեր կարկամ։
Զի՞ խորս յորժամ իշանես
Լոկ տէրն իշխէ գալ ընդ քեզ,
Եւ մինչ ճախրեսդ յարե կոյս,
Ու արծույն ի քէն տան թեւը խոյս։
Եւ յայց ի տունս՝ ուր կոծէ
Մայր ընդ մանկունս որբացեալ,
Զամրեա ըզկաթ քաղցիելոյն,
Եւ նորոգեամ, հրաշագործ,
Զկատառոտուն հանդերձիկս։
Հիկեա, ով կոյս, մանաւանդ
Ի սնարս ցաւած անկողնոյն,
Ուր ընդ առկայժ մոռոյն լոյս
Եւ կեանք առկայժ ողորին։
Եւ շողքն յորժամ մեռանին
Ի բիրսըն ցուրտ՝ սառնորակ,
Ի տիուր և տիսեզդ ի սրտին
Քզեզ ծագեամ, կոյս զըթած։
Կաց կաց առ մեզ կոյս բարի
Ջի երկիրս քեւ կարօտի։
Ուսինք ելին մեզ բաժին,
Խակ քեզ շնորհը յորդութեան։
Յարտառուս մեր ծիածան,
Եր մեզ բազին բերկրանաց։
Անդը եկեսուր ուխտանուէր
Յարունս տիոց և կենաց,
Ի գերարծարծ հընոցէն։
Քզկայժ հոգւոցս հրդեհել։
Դարձցուը անդը և ընդ երեկս,
Ընդ վերջալոյս այս կենաց,
Խերել, ոհ, քոյդ ի սեղան՝
Թերեւս ցամաք սիրտ ծերոյ,
Այլ թէ հպիս միայն, Ցիրուէի,
Բիւր քեզ օրէնքոս հնչեսցէ։
Ո՞ր այլ Աստուած քան զիսուուած,
Հրաշակերտեաց, ըզեզ, կոյս։

Զ'իջեալ երբեմն Տէրն յեղեմ,
Քանդակողթակն արուեստիւ,
Ընդ կաւակով աչս և ունչս,
Փչեաց ըզըունչ իւր անեղ.
Ո՛հ, զեղեցիկ էր Եւայ,
Այլ լոկ մարդոյն ճահ յընծայ,
Խակ ըզեզ, ով կոյս և մայր,
Աղիթ և կէտ ըզձութեանց,
Այնքան եղիտ իւր նըման,
Զի զբեզ ինքնին հարսնացոյց։

Հ. Ն. Անդրեևսան

ԳԱՐԵԳԻՆ ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ

◇◇◇

Ինչ պարբերութիւններ որ այս էջեւուն մէջ արտատպեցինք իբրև նմոյշներ Արուանձտեան գրականութեան, անտարակոյս անոնք մեզի չեն ցոյց տար գեղեցկացիտական գերազանց զրական մեծ արժանիք։ Բայց զրոյը ունի ընդարձակ միտք մը, սակայն ոչ զարգացած։ և ատոր համար իր զրականութիւնը այն հրապոյը ունի ինչ որ մարգագետնի ինքնարոյս ծաղկիները, որոնց պարտիզպանն է ընութիւններ։

Արուանձտեանց աշխատած չէ գրական էջեր հիւսելու, նկարէն յղացումներ ունենալու, այլ դիտեր ու դիտելու տուեր է Հայաստանի պատկերը ինչպէս որ է։ Հայութիւնը ճանչնալու համար՝ Հայաստան կը ճամրորդէ։ «Հայ եղողը Հայաստանի հողանվարժ ինքնինքնը կը ճանաչէն, ինքինքը վեհ և կենդանի կը գտնէ, փորձեցէր և տեսէց։ — Ահա Կ'երթամ ես, Հրամեցէց»։ Ետակերը զացին, մտան Հայաստան, սակայն հանգամանքները սպառնացող էին. արիւնէն ու կրակէն անցան. հայ աւերակներու վրայ մտածելու, հիանալու ժամեր չունեցան. դիակներու վրայ կոծեցին և կենդանի հայութեան փրկութիւնը մտածեցին։